


ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹԻՒՆ ԽԸՆՈՐԱՆԻ ԹԵՌԴՈՍԻՈՅ 1864.



ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ,

ԳԱՍ ԵՐՐՈՐԴ,

Ա Ր Ա Մ Ա Շ Խ Ա Ռ Հ Ա Լ.



Անցեալ անգամուան խօսակցութեամբ
ձեր ուշադրութիւնն ու սիրտը հրա-
ւիրեցի իշայաստան,—մեր ցանկալի
բայց միանգամայն եւ ողբալի հայ-
րենիքը :

Ի՞նչ մեծ եղաւ ուրախութիւնս՝ երբ տե-
սայ որ ձեր եռանդուն մտքերը՝ խօսքե-
րէս շատ աւելի շուտով թռան հասան ի
Հայաստան եւ ողջունեցին փափաքանօք մեր
հայրենեաց օգն ու հողը : Խսկ եւ ձեր հայրե-
նասէր սրտերը՝ շատ աւելի բարձր թռչե-
լով՝ քան զիմ նուաստ խօսքերը, ելան բարձ-
րացան մինչեւ յազան իվեր իմասիս, ու
հոն Հայկայ աստեղազարդ կամարին ու լայ-
նալիճ աղեղան գիմաց ու Վահագնի երկնա-
ձեմ ծիրանի բոցերուն առջեւ, ձեր հայրե-
նաշունչ ոգիքը՝ յեօթնալար եւ յերփն եր-
փին հաշտարար աղեղն Աստուծոյ խօսացան
եւ երդուան որ նոյայ տապանին հետ հոն մը-
նան, հոն սնանին, ու հոն վերջին շունչերը
ծաւալեն : Տարակոյս չունիմ որ ձեր հայ-
րենասէր սրտերը ասկէց վերջը ոչ երբէք
պիտի հեռանան յաստուածակախ գլխոցն
Այրարատայ. վասն զի սիրոյ անուշ՝ բայց
եւ ամենէն աւելի ամուր շղթայն է որ զի-
րենք կապեց հայրենեաց սրբազն լերին
ու յիշատակացն հետ. այն սիրոյ շղթայն՝ որ
շատ աւելի զօրաւոր է քան զիրտաւաղդայ
մշտաձոյլ շղթաները, որ այն լերին վրայ
կապեցին մեր գիւցազն թագաւորը :

Հայրենեաց սիրոյ լեռը՝ Թափօրական լե-
րին կնմանի, եղբարք: Ով որ սիրաը պնդած
արիութեամբ հոն կենէ ու հայրենեաց աս-
տուածակառ սիրոյ նշոյներուն ու ճառա-
գայթիցն մէջ կմտնէ՝ ալ բոլոր օտար աշ-
խարհք իրեն մութ կերեւին, ու չուզեր վար
իջնել, գոչելով. «Բարոնք է մեզ աստ լի-
նել, արասցուք աստ տաղաւարս»: Այսպէս
կըսէին Առաքեալըն երբեմն իթափօր. այս-
պէս կըսէ եւ ամենայն հայրենասէր :

Ձեր հայրենասիրութիւնը տարակոյս չու-
նիմ որ պիտի իւր պտուղն ալ տայ յիւրում
ժամանակի, իւրաքանչիւրոցդ կարպու-
թեան, պայմանին, հասակին ու գասակին
համեմատ: — Բայց ահա արդէն հայրենասի-
րութեան մեծ պտուղ մը չէ այս ձեր եռան-
դեամբ վազել ժողովիլը այս սրահին մէջ,
եղբայր եղբօր, քոյրն իր քրոջը քոլ՝ որպէս
զի հայրենեաց վրայ ձայն մը՝ խօսք մը լը-
սէք, այն ալ ինձի պէս տկար ձայն մը, այս-
պիսի անզարդ ու ցուրտ խօսք մը: Հայրե-
նեաց ոգին որ հոս վրանիդ թեւատարած
կհսկէ, կօրհնէ զձեղ օրհնութեամբ Հարցն
մերոց՝ քաջաց ու սրբոց, ու ես ալ շնորհա-
կալ կըլլամ եղբարք իմ այն սիրոյն զսր կը-
ցուցընէք այս խօսակցութիւններս լսելու:

Շնորհակալ կըլլամ հոս հրապարակաւնա-
եւ այն մեծարգոյ բարեսիրաց՝ որ առանձին
ինձ ուրախակցութիւններ ըրին ու քաջա-
լերութիւն տուին՝ ինչպէս ամէն անդամ,
եւս առաւել անցեալ անգամուան հայրենեաց
ու հայրենասիրութեան վրայ ըրած խօսակ-
ցութեանս համար:

Կքաջալերուիմ ես տեսնելով որ պատուա-
կան ունկնդրացս սրտերը արդէն պատրաստ
են ու վառուած որ սիրով լսեն հետզետէ-
ամէն կիրակի ընելիք խօսակցութիւններս,
հայաստանի՝ մեր հայրենեացը վրայ: Մէկալ
կողմանէ ալ կմխիթարուիմ իմանալով որ
եթէ իմ այս սիրալիր աշխատութիւնս ձեր
մէջն գոնէ փոքր մէկ մասի մ՝ ալ օգտակար
ըլլայ՝ այն ատեն աւելորդ տեղ ձգած չեմ
ըլլար իմ ծննդեանս մայրաքաղաքը, կամ
ուրիշ վառաւոր քաղաքներ, ծնողք, ընտա-
նիք, ազգականք ծանօթք ու բարեկամք, գա-
լով այսպիսի տեղ մը ուր չունիմ ոչ ծանօթ
մը եւ ոչ մէկ բարեկամ . . . Բայց չէ, սխա-
լցայ . . . ոչ ապաքն ամէն մէկերդ ալ իմ
բարեկամներս էք, իմ ազգականներս, ու
իմ եղբայրներս . . .

Հայկայ՝ մեր պահծալի նախահօրը պատմութիւնն ու քաջութիւնը պասմելէս եւեւ՝ ըսի թէ ինչպէս իւր փառաւոր անունը իրաւամբ տուաւ այն երկրին՝ զոր ազատեց հելայ բանաւորութենէն ու կռապաշտութեան հեղեղալից հոսանքներէն, պարսպի մը պէս կենալով նոյա յարձակմանցը գիմաց, մանաւանդ թէ զարնուելով անոնց հետ ու ետ ետ վանելով այն լերան պէս գիրզուածալիքները՝ որով թէլ ու կռապաշտութիւն կուղէին ողողել զչայաստան։

Այս Հայաստան աշխարհը մեծ ու ընդարձակ երկիր մըն է վերին Սոխոյ մէջ, որ հին աշխարհին միջավայրը կիյնայ, որոյ չորս կողմը երեք մեծ ծովեր կպատին. արեւելքէն՝ կասպից ծովը, հիւսիսային արեւմուտքէն՝ Սեւ ծով, իսկ հարաւային արեւմուտքէն՝ Միջերկրական մեծ ծովը։

Այսպիսով՝ Հայաստանի սահմանը կըլլայ հիւսիսէն՝ կուր գետն ու կովկաս լեռները, հարաւէն՝ Միջագետաց եւ Սոսուոց երկիրները, արեւելքէն՝ Ատրպատական ու կասպից ծովը, արեւմուտքէն՝ Եփրատ գետ, Ռւստի եւ գրացի ազգեր կունենամք մեզ հիւսիսէն՝ Աղուանքն ու Վրացիները, Կողքիսացիքն ու Նգերացիք, հարաւէն՝ Միջագետացիքն ու Սոսորիք, արեւելքէն՝ Մարքն ու Վրիանք, եւ արեւմուտքէն՝ Պոնտոս ու Կապավագովկիացիք։

Այս ազգերը հիմակութնէ մտքերնիս պէտք եմք պահել, վասն զի շատ անդամ այս ազգերուն հետ մեր հայրերը բան դործ ունեցան. երբեմն իրենց սահմաններէն ասոնցմէներս հրուելով, երբեմն ալ քաջութեամբ զէնքը ձեռութիւնին դուրս ելած Հայոց անունը պատուել կսովորեցնէին նոցա, — ինչպէս պիտի տեսնեմք յետոյ։

Հայաստան բոլորը մէկտեղ առնելով 120,000 քառակուսի մղոն կընէ, որ է ըսել թէ Հայաստան գրեթէ հաւասար է Գաղղիոյ աշխարհին՝ իւր մեծութեամբը, բայց աղնութեամբը՝ շատ աւելի գերազանց։

Ահա այս աշխարհն է զոր մեզի տուաւ Հայկ, բախտի հետ պատերազմելով։ Այս, Հայկայ մեծայաղթ քաջուկները նուաճեցին զբախտ, բայց նորա ոխը չմարեցաւ. նորէն գլուխ վերուց, չորսհազար տարի անդադար պատերազմը առաջ տարաւ Հայկայ զաւակացը հետ. յաղթեց ու յաղթուեցաւ, վերջապէս Հայկայ յաջողեցաւ այս աշաւոր թշնամին՝ Հայկայ

որդւոցը ձեռքէն խլել յափշտակել իրենց հայրենի ժառանգութիւնը, բայց անով ուրիշ բան չըրաւ՝ բայց եթէ աւելի սիրելի եւ տենչալի մեղ ընել մեր հայրենիքը՝ վասն զի կորսուած բանին յարգը աւելի կճանչնամք, կըսէ Սենեկա փիլիսոփայն, զնոյն կըհաստատէ եւ մեր ամէնօրուան փորձը, որ քանի որ բան մը ձեռուընիս է, արյափ ալ աղնիւ ըլլայ եւ պատուական՝ հոգ չեմք ըներ, աչուբնոււս սովորական բան մը կերեւի. սակայն մեր խարուիլը այն ատեն միայն լաւ կհասկընամք՝ երբ այն բանը ձեռուընէս կելնէ. այն ժամանակ կցաւիմք ու կայրիմք... բայց աւշ։ —

Այս մեր գիմացի աշխարհացոյց տախտակին վրայ կկարգաք մեծ մեծ տառերով գրած ՀԱՅԱՍՏԱՆ անունը, բայց պէտք չէ կարծէք որ Եւրոպացոց շինած աշխարհացոյցիներն ալ մեզի պէս Հայաստան գրած ըլլան. նոքա Հայաստան անունը չեն ճանչնար, եւ ոչ իսկ մեր գեղեցիկ Հայ անունը, հապա զմեզ կանուաննեն Արմէնիէն եւ մեր աշխարհն ալ Արմենի. Ինչպէս որ պատուական ժողովոյս մէջ գաղղիաբէն կամ ռուսերէն կամ ուրիշ լեզու մը գիտցողներուն յայտնի է. որ բաց իւրացիներէն որ զմեզ Սովորքի կանուաննեն՝ բոլոր ազգերը զմեզ Արմէնիէն, կրմէնի ու ասոր նման բան մը կկանչեն, ու մէկն ալ չկայ որ զմեզ Հայ կանուանէ եւ մեր աշխարհը՝ Հայաստան։

Հարկաւ այս անուան պատճառու մը պիտի ըլլայ. վասն զի ասիկա չէ թէ նոր այսօր է որ սկսեր կամ նոր ատեններս, այլ ասկէց հազար չորսհարիւր տարի առաջ Խորենացին կըսէ թէ «Զմեզ Յոյնք Արմեն ԵւՊարսիկը Երմանի կկանչեն» (Խոր. Ա., 42). Բայց Խորենացիէն ալ 300 տարի առաջ Սարարոն, անկէց ալ վեց եօթը հարիւր տարի առաջ երողոս, եւ այն, զմեզ միշտ Արմեն կանուաննեն. Ուրեմն այս անուան պատճառը հնութեան մէջ պիտի վիճուանմք։

Հոռոմները կպնդէն թէ Հայոց Արմեն անունը Արմենիս անունով Թեսազացի յոյնէ մը կծագի, որ կըսեն Յասոնի հետ կողքիս գացեր է, անկից անցեր է Հայաստան ու այն երկիրը իր անունով կոչեր է. Այս ծիծակելիս սուտը, — զոր նախ Սարարոն յոյն աշխարհագիրը կյիշատակէ (Գիրք ԺԱ), — մեր գիմաց նանրութեամբը մը կծախէր իմաստակ գիմաց նանրութեամբը մը կծախէր իմաստակ

Հոռոմ մը իՊոլիս, ըսելով թէ Հայերը ինչ պիտի ըլլան. Հոռոմներէն առաջ եկած ժողովուրդ մի են:

Այս անձոռնի պարծենկոտութեան չկրցայ դիմանաւ. Պարոն ըսի, ձեր այդ խօսքը բաւական պատիւ է մեզ, վասն զի ձեզի պէս բանի չհաւնող ժողովուրդ մը պարծանք կրհամարի որ Հայերն իրմէ ելած ըլլան, բայց մեզի պարծանք մը չէ, հապա նախատինք ալ կհամարիմք այդ Սարարոնի որոտութիւնը, վասն զի թէ որ այդ ձեր Արմենիուսն է որ Հայերն սկսած են՝ գիտցէք որ Հայերը ձեր Արմենիոսին պէտք չունին, շատ աւելի մեծ քաջեր են իրենց նախնիքը: Իսկ չէ՝ թէ որ ինչպէս Ամերիկայի վայրենի անձանօթ աշխարհը գնաց Ամերիկոս Վէսփիւչի մը ու իւր անունը անոր վրայ դրաւ, այսպէս ալ եթէ ձեր Արմենիոսը կիարծէք, գիտնաք Պարոն՝ որ երբ գեռ ձեր նախնիքը կազին կծամէին ու անտառներու մէջ կալառկէին գաղաններու հետ, կամ անոնց պէս ծակութաւ որջերու խորշերու մէջ, Հայերը փառաւոր թագաւորական պալատներու մէջ կընակէին ու իրենց անունովը բաւական աղգեր գողացուցած էին: Բայց լաւ կըսէ ձեր աղգին համար հեղինակ մը. «Յունաց աղգը կուզէ որ ամէն քաջ մարդ եւ աղդ իրմէ ելած ըլլան»: —

Սակայն եթէ ուղենամք Սարարոնի խօսքին մէջ ճշմարտանմանութիւն մը գտնէլ՝ կրնամք կարծեմ այս մեկնութիւնը տալ, թէ Հայկազն քաջ իշխան մը անցած ըլլայ իՅունաստան ու Թեսաղիա քնակած, մեր Արքակ Անահապեախն ժամանակները, եւ որովհեաեւ երեքարիւր տարիէ իվեր մեր աղգը Արամայ անունովն ու քաջութիւններովը արդէն ճանչցուած էր օտարաց առջեւ, ուստի շատ հաւասական է որ Յոյնք այդ Հայկազն իշխանըն ալ Արմենիոս կոչած ըլլան նորա աղգին անունովը, կամ թէ գուցէ բուն անունն ալ Արամ լինելուն: Ի՞նչ զարմանք եթէ այն քաջը Արգոնաւորդաց ալ ընկերացած ըլլայ ու յետոյ փառօք վերագարձած իւր Հայերնիքն՝ իՀայաստան:

Դիտելու մէկ բանն ալ այս է որ Յունաց պատմութեան մէջ Արմենիոս անունը սովորական աղգային անուն մը չէ. ուստի եւ իմ կարծեացս աւելի ստուգութիւն կուտայ թէ Սարարոնի եւ այլ Յունաց յիշած Արմենիոսը պէտք է Հայկազն զոք հասկընամք:

Գամք աղգային պատմչաց:

Խորենացին՝ որ աղրիւր է մեր պատմութեանը, յայտնի կերպով կղրուցէ որ օնարաց զմեղ Արմեն կոչելը մտած է Արամ քաջ իշխանէն, որ Հայկէն սկսեալ եօթներորդ աղգապեան է: Զնոյն կիրիկնեն եւ միւս աղգային պատմիչք մեր, որով մեծ ծանրակշռութիւն կառնուու այս կարծիքը, աղգային հասարակաց հաւասութեամբը. եւ որոյ գիմաց չէ կարող զօրել Ծնորհաւոյն անձնական կարծիքը (եթէ ձեռադրի սխալ չէ), որ օտար աղգաց զմեղ Արմեն կոչելը՝ Հայկայ Արամենակ որդւոյն անունէն կհանէ.

Արամանեակ անդրանկացեալ,

Որով Արմենի մեք կոչեցեալ.

Քանզի յաղթող աղգաց եղեալ

եւ քաջութեան անուն առեալ:

Խորենացին յայտնի տեղեակ կերեւի Սարարոնի, Յուստինոսի եւ այլոց կարծեացը. բայց չընդունիր ըսելով. «Իսկ որ այլ յումանց ասի իյունական կողմանն՝ մեզ ոչ է հաճոյ»: (Ա. ԺԴ):

Բայց մէկ տարակոյս մը կենէ թէ այն 200 ատրուան միջոցին մէջ օտարները մէզի բնչ անուն կուտային արդեօք:

Ասոր պատասխան կուտամք թէ Հայկայ որդիքը նոյն միջոցին մէջ բոլորովին զբաղած իրենց երկիրը շինելու շէնցընելու, իրենք իրենց մէջ մնալով ու օտարաց հետ վերաբերութիւն եւ հաղորդութիւն շատ չունենալով, յայտնի է որ մասնաւոր ծանօթ անուն մը չունէին, կամ շատ շատ սմանք Հայկայ անուամբը զնոսա կկաչէին, այլք, Թորգումայ (այսինքն Հայկայ հօրն անունովը), ինչպէս միշտ Ս. գիրքն զմեղ կկոչէ. այլք Ապքանազայ, կամ նոյն իսկ Յարերի, որոյ ցեղէն եմք:

Այս ըսածիս ապացոյցն անէ որ գեռ նոյն իսկ Հայաստան ամէն տեղ ընկերութեամբ լցուած չէր, ու աղցն ալ միացած մէկ մարմին ձեւացեալ չէր: Կամաց կամաց ժամուրդն ածելով ու օտարաց հետ հաղորդութեան սկսելով՝ հարկ էր այնուհետեւ որ միութիւն մը առաջնորդէ, եւ առաջնորդական իշխանութիւնը պէտք էր այնպիսի մարդ ձեռք առնու, որ թէ զօրաւոր ըլլայ եւ թէ Հայրենասէր:

Ահա այսպիսի ոք էր ԱՐԱՄ, որ ինչպէս
մեր Պատմիչը կվկայէ՝ շատ աշխատասէր
ու հայրենասէր մարդ մի էր: Արամայ հայ-
րենասիրութիւնը խօսքով չէր՝ գործով էր:
Ալ աւելի լաւ կհամարէր մեռնիլ հայրենեա-
ցը վրայ, քան թէ տեսնել որ օտարները իւր
հայրենեաց սրբազն երկիրը կփոխեն, ու իւր
հարազատ եղբարցը վրայ եկեր կուզեն իշ-
խել ու գերի ընել:

Արամ նախատիպ եղաւ հայրենասիրաց:
Հայ մը պէտք է մեծ ուշագրութեամբ սովորի ու քննէ նորա վարքը: Իրաւ, Խորենացին
նորա մեծագործութեանց հազիւ թէ մէկ-
քանի բանը կյիշէ, բայց այն չափովն ալ
բաւական կցուցընէ թէ ինչ մեծ մարդ է
եղած Արամ:

Խորենացոյն երկու պատուանուն բառե-
րը «Աշխատակր» եւ Հայրենասիր» բաւական են
իմաստասէր քննողի մը առ ջեւ, այդ երկու
բառերը երկու գիրք կարժեն, որոց մէկուն
մէջ լեցուած ըլլային Արամայ աշխատասէր
գործերը որով զհայաստան չէնցուց, զար-
դարեց, միւս գրքին մէջ ալ ծայրէ ծայր
գրուած ըլլային Արամայ հայրենասիրական
ձեռնարկութիւնները, մեծայալի աշխար-
հակալութիւնները, զարժանալի օրէնքները,
որով հայրենեացը պարիսպ եղաւ, եւ կեր-
պով մը՝ հիմնագիր:

Անշուշտ աս բաներս էին որ պիտի կար-
դայինք լիուլի՝ Խորենացոյն խոստացած ա-
ռանձին գրքին մէջ՝ զոր պիտի նուիրէր
այս մեծ գիւցազին: Բայց ափանս որ կամ
Խորենացին ժամանակ չունեցաւ իւր միտքը
դրածը կատարել, եւ կամ որ աւելի ցաւա-
լին է՝ կատարեց նա իւր խոստմունքը, բայց
մենք գեռ բախտ չունեցանք այն ցանկալի
գիրքը տեսնելու:

Հօրը՝ Հարմային տեղ՝ մնցնելուն պէս Արամ
հասկըցաւ որ մեծ գործեր ունի կատարե-
լիք: Հօրը թուլութեամբը օտար ազգեր ըս-
կած էին Հայաստանի սահմաններուն վրայ
բռնանալ: Պէտք էր զարնել ցրուել զանոնք,
որպէս զի հետզհետէ գէպի ներս առաջ ըր-
տանին իրենց բռնակալ իշխանութիւնը:

Այս բռնաւորաց մէջ առաջինը Մարաց
Նիւրա իշխանն եղաւ որ Արամայ ահաւոր
հարուածն ընդունեցաւ: Յիսուն հազար զօրք
ժողվեց Արամ ու հասաւ բռնակալին վրայ:

Նիւքար ակար մարդ չէր, իւր զօրքերն
ալ բազմաթիւ էին, ուստի գէմ ելաւ Սրա-
մայ: Պատերազմը երկար չքշեց. Արամայ
զինուորները երկու բանով էին վառուած.
մէյմը՝ իրենց հայրենեացը սիրով, մէյմ՝ ալ
իրենց իշխանին Սրամայ օրինակովը, որ ի-
րենները կլատէր կբորբոքէր չվախնալ ու
զարնել թշնամին:

Այնչափ աւելի հարկաւոր էր Արամայ այս
յաղթութիւնը՝ որ առաջին պատե-
րազմն էր որ Հայերը կընէին երկուհարիւր
տարիէ իվեր: Թէ որ այս պատերազմը վաս-
տրիէին՝ կրնար Արամ անսնցմէ մեծ բաներ
յուսուլ, բայց թէ որ այս առաջին անգամն
յաղթուէին՝ լաւ գիտէր որ պիտի լքանէին
ու սրաներնին թեւերնուն հետ պիտի իյնար,
ու վզերնին պիտի ընդունէին օտարաց լուծը:

Ցիշեց Արամ որ իւր նախնին Հայկ ան-
ձամբ օրինակ եղեր էր քաջութեան իւր զօ-
րացը, ուստի եւ ինքն անձամբ նետուեցաւ
պատերազմին սաստկացած տեղը, ամենէն քա-
ջերուն վրայ՝ որ Նիւքարայ չորս կողմն ա-
ռած պարսպի պէս զինքը կապահպանէին:

Զարկաւ կոտրեց Արամ ցրուեց գիմացի
եկողները ու հասաւ ինոյն ինքն բռնաւորն.
իջեցուց իւր սարսափելի նիզակը ու շամփ-
րեց. բերաւ զնա իւր իշխանանիստ քաղաքը
յԱրմաւիր, ու ինչպէս Հայկ Բելայ գիտեն
էր բարձր տեղ մը գրեր, այնպէս եւ Արամ
Արմաւիր քաղաքին բարձր աշտարակին վրայ
գամել տուաւ այն գոռոզ ճակատը՝ որ անի-
րաւութեամբ կուզէր Հայոց իշխանական պլ-
սակը յափշտակել:

Սիրտ առին Արամայ զինուորները, ու
յաղթութեան հանգէսը կատարելէն ետեւ
ելան մայրաքաղաքէն՝ որ գառնան նոր յաղ-
թութեամբ: Եւ յիրաւի, քիչ ժամանակէն
վերագարձան իրենց հայրենիքը՝ հետերնին
բերելով նոր աւարներ, գանձեր եւ նոր յաղ-
թութիւնք, Բարյամին ըսուած Ասորի Հակայ-
ին մարմինը: Քաջ թագաւոր մի էր սա
շատ ազգերու ահարկու եղած էր իւր սար-
սափելի զօրութեամբը, այնպէս որ Ասորիք
զինքը աստուած կարծեցին ու կարաշտէին:

Հոս զարմանքս կուգայ, որ եթէ Բարշա-
մին՝ աստուած ըսուելու արժանի էր, հասա-
լին անուն տալու է այն Հայկաղն քաջ
նորա աստուածական զօրութիւնը՝
տապալեց:

Բայց Հայկայ որդւոցը ժառանգութիւն էր աստուածներու հետ պատերազմիլ ու ցուցընել նոցա՝ որ միայն ուրիշ ազգաց աչքին է որ ինքեանք սարսափելի կերեւին ու աստուած կիարծուին. Հայ մը զանոնք մահկանացու ողորմելի մարդիկ կճանչնայ, ու թէ որ նորա չափերնին չեն ճանչնար՝ պատրաստ է նոցա ցուցընելու զայն։

Բայց Բարշամին ոչ միայն իբրեւ մարդ, այլ եւ իբրեւ աստուած ալ պիտի չազատէր Հայոց ձեռքէն։ Արամէն ետեւ ուրիշ մեծայազիթ թագաւոր մը եկաւ. Տիգրան Բ, որ զարկաւ տիրեց Միջագետաց, ու իրենց պաշտպան Բարշամին աստուածը դերի բերաւ ի Հայաստան, ինչպէս որ Խորենացին կվկայէ. «Իջանէ» (Տիգրան) իՄիջագետաս, եւ գտեալ անդ զԲարշամինայ զպատկերն, զոր իվլուկրոյ եւ իբրւրեղէ կազմեալ էր արծաթով, հրամայէ տանել կանգնել յաւանին Թորդան» (Խոր. Գիրք Բ, Գլ. ԺԴ)։

Սակայն չկարծէք թէ խեղճ Բարշամին այս կերպով հանգչեցաւ Հայոց ձեռքէն։ Եկաւ ծրգատ ու վերջին Հարուածն ալ ինքը տուաւ այն աստուածացեալ Հսկային ու ըսպառապուռ տապալեց։ Լսեմք Ագաթանգեղոսի. «Երթայր Հասանէր . . . իդեօղն Թորդան, մեհեան անուանեալ սպիտակավառ դիցն Բարշամինայ, նախ զնա կործանէին եւ զպատկերն նորին փշրէին» (Ազար. ՃԹ.)։

Արամ արեւելեան ու Հարաւային թշնամիները զարնելէն ետեւ, Հայաստանի պաշտպանութիւնը յանձնեց մէկ կողմէն Սիսակեան ցեղին, միւս կողմէն ալ Կագմեառ որդւոցը։ Այնուհետեւ ապահով եւ անկառկած կրցաւ թողուլ զՀայաստան եւ գրսի թշնամեաց վրայ յարձակիլ։

Պայապիս Քաղեայ անունով ըռնաւոր իշխան մը Սեւ ու Միջերկրական ծովերուն մէջտեղը բռնած՝ խրոխտացաւ Արամայ դէմ։ Հայոց նահապետը գիմացը ելաւ իւր քառասուն հազար հետեւակ եւ երկու հազար ձիաւոր կտրիճներովը։ Հազիւ թէ ժամանակ ունեցաւ Պայապիս ինքզինքը Ասիական ծովուն կղզիներուն մէկուն մէջ նետել. ծովուն ալիքները իրեն ապաէն առնելով։

Արամ մնալով տէր բռլանդակ այն երկիրն, հասաւ մինչեւ իԿապագագովկիա, ու Հայերը նոր երկիրներ տեսան, եւ որ դիմացնին ինկած իր-

թեւ աղատարար կընդունէին եւ իբրեւ տէր կպատուէին։

Արամ՝ հոն գրաւ իւր տէրութեան սահմանը, ու սահմանապետ, իրեն փոխանորդ՝ Մշակ անունով քաջ եւ հաւատարիմ իշխանը, — որ գուցէ իւր ազգականն եւս էր, — եւ հրաման տուաւ իրեն որ քաղաքը մը շինէ եւ իւր անունովը Մշակ անուանէ, որպէս զի իշխանը դիտնայ թէ Հայրենասոփրութիւնը միշտ կը-վարձատուի ու ստի եւնորնոր քաջութեամբ ցցունել ջանայ, Հայրենեացը նոր սահման-ները պաշտպանելով թշնամեաց սուրէն։

Մշակայ քաղաքին անունը կամաց կամաց փոխուեցաւ իՄամակ, բնակչաց եւ օտարաց ծուռ արտաքերութեամբը։ — Մաժակ մնաց միշտ Առաջին Հայոց, Կապագովկիոյ, Մայրաքաղաքը։ Միջրդաս կրասեր նորոգեց զայն, մեծցուց եւ զարդարեց, եւ իւր պաշտպանին՝ մեծին Կեսարու անունովը Կեսարիա անուանեց զայն, եւ զրկեց զմեզ այն ամենահին քաղցը անունէն եւ յիշաւակէն։

Ո՞ կարծէր թէ այս Հայաշէն եւ Հօյաշէն քաղաքը՝ պիտի լինէր եւ հիմն եւ առաջին մայրաքաղաք լուսաւորութեանն Հայաստանեայց։ Թաղէս առաքեալը հնի հիմնեց Հայաստանեայց սուրբ եկեղեցին. ուստի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ նորա յաջորդքը ցՍ. Ներսէս մեծն՝ իԿեսարիա առնուին զձեռնադրութիւն, որպէս զի Ս. Թաղէսսի առաքելական աթոռը ժառանգեն։ Շատ իրաւամբք կըսէ Վարդան Ս. Գրիգորի համար թէ «Ի Կեսարիա երթեալ իմայրաքաղաքն Կապագովկացւոց» եւ մայրն հիմնարկութեան Հաւատոյ իքրիստոնեայս իթաղէէ առաքելոյ, ուր արար զառաջին ձեռնադրութիւն եւ ըդհիմնարկութիւն եկեղեցւոյ, երթեալ առնոյր զառաքելական պատիւն . . . Քանզի որ առշիրմօք նորա յղացաւ եւ Էառ սկիզբն գոյութեանն ըստ Աստուծոյ յառաջին աթոռ նորա, ուր զՍ. Թէօփիլոս՝ Եպիսկոպոս ձեռնադրեաց Ս. Թաղէսս . . . պայծառացեալ դառնայ ինորին առաքելական անդաստանն, ինքեան իսկ եւ նորա վաստակօք չերկեալ։

Դառնամք մեք առ դիւցազնն մեր։

Արամ իբր իւր երկրին՝ այն նոր տիրած նահանգին անունը գրաւ Առաջին Հայք, գուցէ իբր ասեւ յետագայից թէ Հայոց առաջին տիրած օտար երկիրն էր այն։ Եւ որպէս զի բոլորովին Հայացընէ այն նահանգը՝ նախ-

նի բնակիչներուն հրաման տուաւ որ իրենց տեարցը լեզուն սովրին, այսինքն այն վսիմ լեզուն որ եթէ առաջին մարդոյն խօսած լեզուն աւ չէր՝ բայց դիւցաղանց լեզուն էր:

Արամայ այս գործը նորա խորունկ քաղաքադիտութեանն էր արդիւնք: Մեր արդարասիրութիւնը կապահանջէ որ առանց գովարանելու անցնիմք, յիշեցլնելով միայն որ չոռվմայեցիք Արամայ օրինակովը զեղծան ու բննաւորաբար գործադրեցին զայն՝ զոր չայոց նահապեաը սիրով էր տուած կատարել:

Արամայ քաջութեանց համբաւը հասաւ առ մեծն նինու, որ Ասորեստաննեայց համաշխարհական տէրութեան հիմունքն էր դրած, եւ քաջութեամբ Ասիոյ սանձերը կվարէր:

Ատելութիւն եւ նախանձ, երկու զօրաւոր կրքեր, նինոսի սիրոը կյուղէին: Ատելութիւն՝ որովհետեւ Բելայ թոռը ժառանգել էր Հայկայ թոռանը գէմ կատաղի ոխ մը: Նախանձ՝ վասն զի Ասիրիկէն եւ Ասիան իւր անունէն կդողար, ուստի եւ չէր կրնար հանդուրժել որ Հայաստան միայն ազատ մնայ իւր համաշխարհական տէրութենէն:

Բայց որչափ ատելութիւնը մեծ էր, սակայն եւ խոհեմութիւնը ձեռքէ չուզեց թողուլնինու. մատածեց իւր նախահօր Բելայ ամօթալից օրինակը, տեսաւ որ եւ Արամ իւր նախահօրմէն՝ Հայկէն՝ Հեռու չէ քաջութեամբ, ինչպէս նորա գործերը յացանի կցուցընէին: Այս պատճառաւ լաւ համարեցաւ որ խորագիտութեամբ մը թէ իւր պատիւը պահպանէ, եւ թէ զիրամ գոհ ընէ: Փոխանակ պատերազմ բանալու՝ Հայոց նահապեալին ընծաներ զրկեց, շնորհաւորեց նորա յաղթութիւնները, եւ իբրեւ Ասիապետ՝ հրաման տուաւ որ իւր երկրորդը կոչուի՝ համան պետական պետութեանը մէջ, եւ մարդարաէ վարսակալ կզրկէր իպսակ գլխոյ Հայկազն աղդապետին:

Մար Աբասոյ այս պատմութիւնը այլայլութեամբ կպատմէ Դիոգոր Սիկիլիացին (Գիրց Բ, Գլ. Ա), եւ զԱրամ կկոչէ Բարզանկս, եւ կըսէ թէ յաղթեց իրեն նինոս, բայց կեանքը չնորհէց: Զարմանք չէ որ օտարազգի պատմիչը շփոթած ըլլայ այդ պատմութիւնը, կամ նորա օրինակող մէջէն բան ձգած, վասն զի յայտնի կերեւի մեղ թէ Բարզանկսը Մար Աբասոյ յիշած Բարշամին է, որ յաղթուեցաւ յԱրամայ, ինչպէս վերը տեսանք:

Արամ իւր յաղթանակացն ու փառաց ծայրը համսնելէն ետեւ՝ զգաց Հայրենի հողան կարօտը, փութաց գարձաւ իշայաստան, գարձաւ այն երկիրը՝ որուն իւր պանծալի անունը պիտի թողուր իժառանգութիւն:

Զգիտեմ եթէ մենք աւելի թէ արդեօք օտարք աւելի իրաւունք ունին: Մեր՝ մեր Հայրենիքը Հայկայ անուամբը կոչելով, օտարներն՝ Արամայ:

Ինձ կերեւի որ՝ եթէ երբէք նահապետ մը արժանացեր է իւր անունը տիրած երկիրն տալ, այդ արժանաւորութիւնը ոչ ոք աւելի ունեցեր է քան զայկ եւ քան զԱրամ:

Երկուսն ալ կեանքերնին գրին Հայաստանի համար, երկուսն ալ պանծացուցին զայն առաջի բովանդակ աշխարհի, — եւ իրենց երկիրը անցուցին իկարգս պատմական աղբցոց եւ ինքանակալութեանց :

Ներէ ինձ պատուական ժողովս՝ որ տկար գրչիս օգնական առնում զտկար քնարս, ու շանամ մեր գիւցազին մեծարանք մը նուիրել, ինշան այն խորին երախտագիտութեանը զոր կզգամ եւ զոր կզգայ կարծեմ ամենայն սիրտ Հայկազնաց առ մեծայազթն իւր գիւցազուն (ա):

(ա) Հեղինակին ԱՐԱՄԱՅ վրայ ոզած տաղը արդին տպագրուած է Օրագրիս մէջ: (Տես Թուղթ Ա, 2. էջ 75.)

